

մեղ մզում կրնան տալ աւելի աշխատելու
և յառաջդիմելու:

Յետոյ, բնական է անշուշտ, որ ճարդ
վհատի երբ շարունակ տայ և փոխարէնը
չ'ստանայ, բայց մենք պէտք է տանք մեր
ազգին, այն գիտակցութեամբ որ մեր տուա-
ծին փոխարէնը չենք կրնար շուտով ստա-
նալ: Երբ անմիջական արդիւնք չսպասինք
չենք վհատիր:

Գանք այժմ ի՞նքնազարգացման:

Մենք, պէտք ենք զմեկ հետզհետէ և
օրէ օր աւելի զարդացնել. ինչ որ ալ ըլ-
լայ, մեր ասպարէզը, մեր արուեստը կամ
արենասը, մենք մեր կարողութիւնները
պէտք է մշակենք: Ամէն անցնող օր մեր
իւրաքանչիւրին վրայ նոր ձիրք, նոր ար-
ժանիք, նոր կարողութիւն, նոր առաքի-
նութիւն պէտք է աւելցնէ:

Պէտք է որ բարոյապէս, մտաւորապէս
և ֆիզիքապէս հետզհետէ աւելի զարգա-
նանք: Ամէն դաշտի մէջ պէտք է մարզուինք
և զարգանանք և աշխատինք տիպար քա-
ղաքացիներ ըլլալու: Իր ազգին օգտակար
չի կրնար ըլլալ նա, որ իր անձին օգտա-
կար չէ կրցած ըլլալ:

Մեր արժանիքները ու կարողութիւնն-
ենք պէտք է բազմապատկենք ոչ թէ անձ-
նական փառքի համար, այլ մեր ազգին
փառքին համար: Մենք փոքր ազդ մէծ
ազգերու կողքին պէտք է որ փայլինք:
Այն ատեն կրնամ ըսել զրային շատ աւե-
լին տուած կ'ըլլանք մեր ազգին, անոր
փառքն ու պատիւը աւելցնելով:

Մեր արտակարդ կարողութիւններով և
արժանիքներով պէտք է բազմալի տարր մը
ըլլանք ու նկատուինք ամէն ազգերու մօտ:
Երբ տիպար քաղաքացիներ ըլլանք մեզ
հիւրընկալող ազգերուն, զմեկ պատրաս-
տած կ'ըլլանք մեր հայրենիքին համար:

Ահա այսպէս է, ըստ իս, որ ամէն հայ
կրնայ գործնականի վերածել իր ազգասի-
րութիւնը:

Կ. Միջնաբան

Երուսաղմէ

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻԿԻՆ

Հ Օ Գ Ե Վ Ա Ն Գ Ի Ս

ԵՐԱՆԱԵՆՈՐԸ Տ. ԹՈՐԳՈՄ Ս. ՊԱՏՐԻԱՐՔԻ
ՄԱՀՈՒԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՊԵԽԻ

Փետրուար 9ի կիրակիին Հոգեհանգատեան
Հանգիստաւոր պաշտամունք կատարուեցաւ, Ա.
Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, ի հանգիստ
Հոգւոյ մեծանուն Պատրիարքին Ս. Աթոռոյան,
Երանեայիշատակ Տ. Թորգոմ Ս. Պատրիարքի,
իր մահուան երկրորդ տարելիցին առիթով:

Ս. Պատարագի միջոցին քարոզեց Տ. Նորայր
Վրդու, զջի ի հուր փորձի ոսկի, և մարդ՝ ի բովու
տառապահաց բնարանով: Տառապանքին ազ
նըւացնող, զոտող ու զօրացնող հանգամանքը
վիր հանեց կենցանի օրինակներովը Աստուա-
ծաշունչի և Հայկեան Պատմութեան տիպար գէմ-
քերուն: Ա. նոյն շաւիպէն, տառապանքի կրա-
կին մէջէն իր հաւատ քին ամրացը կերտած իր
հոգիին ազնուականութիւնը ձեռք բերած ան-
ձեկն մէկը իրին ներկայացուց Հանգ: Տ. Թոր-
գոմ Սրբազնը, որ զիտցաւ փոխանակի խուսա-
փելու, զիմագրաւել կեանքին զժուարութիւն-
ներն ու տառապահնեները, իր Եկեղեցին ու աղ-
գին նույիրելով ամենաընտեր բաժինը իր որոշի
ու մոքի արգասիքներուն:

«Հայր մերւէն վիրջ կատարուեցաւ Հոգե-
հանգստեան միհայուք պաշտօն: Հանգիստպե-
տութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հօրի

Ս. Պատարագի աւարտումէն յետոյ ամրոզ Միարանութիւնը և աշակերտութիւնը ձանրա-
գնաց և երկարածիգ թափօրով: Ի գուստ ունե-
նալով Ամեն. Ս. Պատրիարք Հայրը ու զուուցան
Ս. Փրկիչ, լուսահոգուոն հողակայտին ուխափ եր-
թալու: Ս. Թարգմանչաց նախակրթաբարանի երկ-
սիր ուսանողութիւնը երկու գիծով բացուած
էր վարժարանի սալայտակին երկայնութեամբ:
ուրիէ պիտի անցնէր թափօրը, հոծ բազմու-
թեամբ: Ժառանգաւոր սաները երգեցին ուխափ
երգը Գուրեան Սրբազնի՝ և թէ զիս տանիսու
թափօրին մէջէն կը տարուէր խաչածե զահի մը:
Նախակրթաբարանի բաթօրագոյն երկու դասարան-
ները և ուսուցչական խումբը միացան թափօրին:
Երկու ձագիկուսակներով: Ամէնէ հոգագամբան:
Հոն ևս կատարուեցաւ հոգեհանգստեան հարգ:
որմէ յետոյ, եկեղեցւոյ խորանին առնէնէն, խօ-
սեցաւ Հոգ: Տ. Աթոռուն Վրդու, յիշեցնելով Թոր-
գոմ Սրբազնի անձին պակասով զդացուած խո-
րունկ վիշտը Միարանութեան և համերէն ազ-
գին: Եթոյ ներկայացնելով Սրբազնին անձին
հայքը, ըսաւ: «Սիրել գիտցաւ որուն համար
մանաւանդ սիրուեցաւ: Իր հոգիին բացառիկ
որակը, իր մտքին բազմազան շնորհները, սի-
րելի դարձուցեր էին զինք, այն խօր ու լուրջ
սիրով: որ հիացումը կը ծնի: և այն էր բացեր Ան
իր սիրու, Միարանութեան երկը անդամներէն և
բարեկամներէն սկսեալ մինչեւ կարմրալան փոք-
րիկները Ս. Թարգմանչաց: «Ս. Յակոբը հոգին
ինք սիրէր կոչել:

Առաջա ժողովուրդն ար սր եկեր է այսօր հնա, և սր բացակայ է, մէկէ աւելի կապերով կը յիշէ այնքան չնորհներով հարուստ անոր անձը, իր խօսքերը չեն կրնար մասցուի բայս րին մտքէն, Ազգ, Եկեղեցի, իշխանանք, բարոյական, բասեր՝ որոնք շըշանակները կազմեն, ցին իր մասմասմին: «Կրօնի հոգը ու ողբին սէրը» ու ասոնց տար հրապարքը, սեհառուն երազը մնաց միշտ, բանաստեղծի իր հոգին:

Կր յիշէք անշուշտ իր խոհուն ու բարութեամբ աղօւրցած աչքերը, իր պատկառանք ազգող ու հրացում պարտազրող կերպարանքը, երբ կը խօսէք հոյրապետական իր գանձն:

Սիրօֆ մտիկ կ'ընէինք զինք, սրովենակ իր խօսքերուն մէջ չունչ մը կար, գարմը կար ամրոզ:

Թօրգոմ Սրբազնին կենցանազգին հրիման, կան գիծերը զժռաւը է ճշգործին անով որ անոնք այնքան մօտիկ են մարդոց միջինը կազմոց, բայց յաւերժական ընդհանուր գիծերուն, անէկ չէք վախնար մանուկը, իր թիւերը բանալու և զայն գրիկու համար, աղքատը, սրբեայրին անոր կը զիմէին, իրենց սրտերը բանալու համար, անէկ հաճոյք կը զդային մեր ազգին մըտաւորականները, սրոնք կը փնտուէին միշտ իր խօսքը, իր ընկերութիւնը, մոտեմութիւնն ու թելաղբանքը Զէր ճնշեր իր շըշանակին վրայ, թօրգոմ Սրբազն ամենուն կը պատկանէր, ու այս պարագան կը բացատրէ իր ժողովրդականութեաններն ընդարձակ նկարագիրը:

Ազգը անոր վարչագիտութեան վստահցաւ նուրբ ու բարձր պաշտօններ, ու իր սրտին հայազարկին թելաղբականութեամբ կը յաջողէր ու կը յաջողցինէր այնպիսի գործեր ուր ուրիշներ ձախողեր էին: Սրոտի կը մօտենար մարդերուն, պարագաներուն, գիտէր բանալ սրտերուն ամուր կզպուած զռները, գիտէր պարագային համեմատ գտնել իր ըսկելքը, ու այդ իսկ պատճառաւ կ'անցնէր իր խօսքը վաշաներին մինչ շինականները: Ու այս մասնակի վիճակը, թօյլ տրուի մեզ որակել, մեծ մարզու արժանիք: Երկու տարի անցած է իր մահէն ասղին, ու ոչինչ տժգունած այս ամենէն, մեր սիրուերը հսկագին կ'ողբան զինք և իր հողակոյտին կը բերին իրենց էն ազնիւ զգացումները:

Ի՞նչ փոյթ թէ իր գերեզմանը չունի տակաւին կոթօս, իր գերեզմանի կոթօզին անդ ինք իր ազնուական Հոգինը չնորհներովը կցած է: Անտեսաների իր անձին արձանը կը խօսի մեզի այս հողակոյտին մէջէն: Երանի՛ թէ գոլիք օրերուն ալ խօսէր ան իրքի հրաւէր՝ շարունակին, ու համար անաւարտ մնացած տեսիքը համրան: Խօնէնկ ու արցունք յիշատակիդ խորանին, Սրբազն Հայրուն:

Ապա, Բարեցնորհ Տիրացու Դյանիկ Սրի, Հազարհանի արտասանեց Հոգելոյս Սրբազնին «Ազգօթք վասն Հայատառանեացց Եկեղեցայց» քեր: Թուածը Ու Ժառանդաւոր սաներու երգած դուրեան, Սրբազնի «Խաչը» քերթաւածէն վերջ: Միարանութիւնը նոյն հանդիսութեամբ վանք վերագարձաւ:

Տ Օ Հ Ա Կ Ա Վ Ք Ե Ե Բ Ե Մ Ա Կ Ա Վ Ք

* 2 Փետր. Կիր. — Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակացեաւ: Քարոզեց Տ. Գեորգ Վրդ., «Բանզի գլուխ պատուիրանին մէր է» բըսարանով: Յայց տուաւ թէ սիրով ապրուած կեանքին մէջ՝ անդգէպ անձին օրէնքին, ընկերին, կը փառաւորուի Աստուծոյ անունը: Եւ յորգարից մոյրերը որ սիրոյ պատուիրանին մէջ մեջնեն իրենց մանուկները:

* 9 Փետր. Կիր. — Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ, ի հանգիստ հօգուոյ Հանգուցեալ Տ. Թօրգոմ Ա. Պատրիարքի, որուն մահուան երկորզ տարելիցն էր: Քարոզեց Տ. Նորայր Վրդ., «Զի ի հուր փարձի ոտիի, և մարդ՝ ի բոլոտառապանաց բնաբանով: Յոյց տուաւ թէ սիրակ է տառապանքէ խուսափիլ: քանի որ անեկան, կրակին նման: Կը զաւ: Կը զօրացնէ, կ'ազնուացընէ, կը սրբացնէ մարդուն հօգին: Եւ, Աստուածաշունչի ու Հայ կեանքին մեծ զէմքիրը ներկայացուց իրեն մեծագոյն տառապողները: Եւ այս շարքին աւելցուց նաև զէմքը անոր օրուն հոգւոյն ի հանգիստ կը մասուցուէր այսօր Ա. Պատարազ:

* 23 Փետր. Կիր. — Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ: Քարոզեց Տ. Սերովէք Վրդ., «Ի վերջնում աւուր տօնիս: . . . Յիսուս աղաղակը և ասէր՝ որ ծարաւի իցէ եկեսցէ առ իս և արրցէ բնաբանով: Մինչև վերցին այս տօնը Յիսուսի քարոզութիւններուն մէջ միշտ զգացուած է խաղաղ շեշտ մը, սփոփարար, քաջալերող ոգի մը. սակայն հակառակ այս ամենուն, Կոյր էր մնացեր ժողովուրդը, ուստի ձայնին մէջ զայրայթ մը զրած, Յիսուս կուտայ իր կտակը — ուր ծարաւի իցէ եկեսցէ առ իս: Մարգիկ միշտ զէրախտ են եղած երը անտեսած են Աստուծոյ մէրը, Աւետարանի ուղղութիւնը, Երկնքի ձայնը, իրենց կեանքին զարդացման միջոցին:

— Երեկոյին, հանդիսաւորակէն կատարուեցաւ նախաօնիկ Վարդանանց Զօրավարաց: Ժառանգաւոր աններուն աօնը լինելով, ինչպէս է Ս. Ատեփանոսինը Սարկաւազաց: աօնին շարականները իրենց քերգեցին, իրենց կողմէ և իրենց մէջէն ընտրուած զասապեաներուն առաջնորդութեամբ:

* 24 Փետր. Բ. Հ. — Տօն Վարդանանց Զօրավարաց: Պատարազեց Ժառանգաւոր Վարդանանց Ժառավարաց: Վարժարանի և Ընծայարանի Տեսուէ Հոգ. Տ. Եղիշէ Վրդ. և քարոզեց, Աւետարանէն բնաբան առնելուով: «Հոգին է կենդանաբար, մարմին ինչ ոչ օգնէ» խօսքը: Հաւասուց թէ, Աւերայրը մեր մէջ հակառամարտ ըլլալէ վեր և առաջ, սրբարան մըն է: Հերսուներ ըլլալէ առելի, առըրբեր են Վարդանանց առմիկները: Յոյց տուաւ ստուգութիւնը Վարդանանց ուղղութեան որ հետամուտ եղաւ հոգեկանին, սրբութիւններուն աղատազրման, ու նայեցաւ ապագային, կարենալ ըլլալու համար հայելին և ուղեղիթը մեր պատմութեան:

* 27 Փետր. Բ. Հ. — Տեսանքներաց: Տեսանքնառաջի տօնին ասթիւ: Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ: Քարոզեց Տ. Արթուր Վրդ., «Արդակեա զիս Տէր ի խաղաղութիւն»

բնաբանով : Ներկայացուց Ախմէսն ծերունին իրք ողատկերը աննահանջ յոյսին, որ հաւատքին լոյզովը գիտէ սպասել իր սակի երազին կատարմանը, հակառակ իր մէջ և իր չուրչը կատարուող փլուզութեանը : Աւ մազթանքները ըրաւ որ մեր ազգին մէջ և սպահան ծերունիներ իրենց ժողովուրդին փրկութեան սպասող, և մայրեր՝ որոնք ծնին իրենց ազգին պարձանքն եղաւ զաւակներ :

* 28 Փետր. Աւր. — Համաձայն իրաւական սովորութեան Ա. Պատարազը մատուցուեցաւ Առուց Ա. Մարկոս Եկեղեցիին մէջ, ուր քարոզեց Տ. Շառարձ Վ.րդ., Կոէման Անորիի դրուացին պատումով, զգչումի, սրբութեան և հաւատքի զանումի, Միծ պահքը կամխալ ար օրերուն իրաւ նախապատրաստութիւն :

* 2 Մարտ Կիր. — Բուն արեկենուան : Միծ պահոց շրջանի առաջին խորանափակ Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ա. Յակոր. զգրապետութեան պաշտոնը քարոզ Ա. Աթոռոյս Լուսաբարտութեան Քեր Գիրեղ Ա. Վ.րդ. Խորայէլհան, վաղընջական սովորութեան համաձայն :

* 6 Մարտ Եշ. — Մեծ պահոց երեկոյեան Հոկտեմբի քարոզներուն բացումը կատարեց Ամեն. Ա. Պատրիարք Հայրը :

* 8 Մարտ Եր. — Մերոյն Թէոդորով օրավարին : Երեկ՝ նախատօնակի արարութիւնը, այսօր ևս ժամերգութիւն և Ա. Պատարազ մատուցուեցաւ ու պաշտուեցաւ Ա. Թորոս Եկեղեցիին մէջ :

— Երեկոյին, ամրող Միաբանութիւնը, զընթաւորութեամբ Ամեն, Ա. Պատրիարք Հօր, «Հըրաշափառով հանդիսաւոր մուտք դորձեց Ա. Յարութեան Ժամարէն ներս, ապա երեկոյեան ժամերգութիւն կատարուեցաւ Հայոց Վերնատան մէջ :

* 9 Մարտ Կիր. — Ա. Կիրակի Մեծ պահոց : Առաւտօնեան ժամերգութիւնը և Ա. Պատարազը պաշտուեցաւ Ա. Յարութեան Ժամարի Հայոց Վերնատան մէջ : Եւ յետ Ա. Պատարազի մեծ առանցքափար, Քրիստոսի Ա. Գերեզմանին շարչ երից զարձամբ, Հանդիսապետութեամբ Ամեն, Ա. Պատրիարք Հօր :

* 13 Մարտ Եշ. — Երեկոյեան Հոկումին քարոզեց Տ. Նորնք Վ.րդ., «Տուն իմ տուն աղօթից կորեսցի, և զուք արարէք զնա այս աւազակաց» բնաբանով, բացատրեց թէ ինչ զգացումով պարսին աղօթաւորները կանգնիլ Աստումոյ խորանին առջև, և թէ ինչ լրջութեամբ, զգաստութեամբ և ինքնամփումով կենցաղավարել Առումոյ տան մէջ :

* 16 Մարտ Կիր. — Անսուակի Կիրակի : Ա. Պատարազը մատուցուեցաւ Ա. Հրեշտակապետաց Եկեղեցւոյն մէջ, քարոզեց Տ. Պարոյը Վ.րդ. «ցոյց տալով օրուան առակին այժմէութիւնը, քանի որ մեղքը և զղումը իրողութիւններ են ամէն զարու համար : Ապա առանձինն վերլուծեց նըրկարագիրները : Հօր՝ իրքի իր Հայրական պատրականութիւնները կատարող անձի մը, Դրսեր որդոյն՝ իրքի երիտասարդի մը որ գոյացում կ'ուզէ իր տենչերուն, իրէց որդիին՝ իրքի հաշիւի մարդու, որ սակայն չի մտածեր Հօր մը զգացումներուն

մասին՝ կորսուած իր մէկ սրդին զանելուն առիթով : — Ա. Պատարազի աւարառումին կատարուեցաւ հազիկանզատեան պաշտօն Ա. Աթոռոսյու հաւացեցիւ զիւանապետ Տիար Կարապետ Կուրեանի նորոյն, անոր մահուած ատրելիցին առթիւ :

* 18 Մարտ Գշ. — Երեկոյեան Հոկումին քարոզեց Տ. Եաւարչ Վ.րդ., «Եթէ ոչ ազգային արի և զուք կարնչիչիք» բնաբանով, ըստու թէ արկածով մեռողողիքու մասին պէտք չէ մրտածենք թէ անոնքը արժանի աստու ածային, վասնզի, արկած մը կապ չունի աստու ածային անօրինութեան հետ : Տառապալից է կեանքը, ուստի արժուն պէտք է բլլանք մեր պարտաւորութեանց և պարտականութեանց մասին : Տառապանքը ընդհանուր երեսոյ մըն է կեանքը բոլոր մարզերուն մէջ հաւատրապէս :

* 19 Մարտ Դշ. — Առաւօտեան ձաշուին, կանանց քարոզը խօսեցաւ Տ. Գէորգ Վ.րդ.՝ բացատրելով խոլմատն քին զերը մարդոց կեանքին և զործերուն մէջ, իրքի ուզգիչ, առաջնորդ և զատաւոր : Ցիշէնէ վերջ լսին տեր միծ գէմքերը Աստուածաշունչի, յօրգորեց մայրերը ըստ Աստուածոյ կամքին մեծ ցնել իրենց զաւակները, «բուզկի կարենան մաքուր խիզնով ներկայանալ Կերպոյն խատաւորին առջեւ :

* 23 Մարտ Կիր. — Տնտեսի Կիրակի : Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ա. Յակոր : Թէնի ըստ սովորութեան կարգազրուած է որ Տնտեսի Կիրակին Ա. Պատարազը մատուցուի Համբարձման սարին վրայ, բայց անձը ևս և աննպաստ եղանակին պատճառաւ, ուրիշ կիրակիի մը յետաձուեցաւ ատիկա : Ի Ա. Յակոր քարոզեց Տ. Պակ Վ.րդ., ցոյց տալով թէ Յիսուս իր առակներուն մէջ ոչ միայն լաւ այլ նաև յորի տիպարներ մատնանից կ'ընէ, անոնցմէ ևս «բարի պտուղներ քաղելու համար : Անիրաւ անտեսին նենցամտութիւններէն աւելի զովեց անոր հնարամութիւնը, իմաստութիւնը՝ ելք մը գտնելու իր տաղնապալի կացութեան» : — Քարազէն ուղղակի վերջ, զոհաբանական աղօթք կատարուեցաւ, հրահանգին համաձայն Մեծին Բրիտանիոյ վեհ : Թագաւոր-կայսեր ծօրճ Զ.ի.՝ աշխարհի խաղաղութեան, և այն բոլոր բարիքներուն համար, զորս Աստուածածուած պարզեց պատերազմի այս տարիներուն Բրիտանական Կայսրութեան հովանիին ներքեւ ապրող յօդղովորդներուն :

* 26 Մարտ Դշ. — ձաշուի ժամանակ կանանց քարոզը խօսեցաւ Տ. Նորայր Վ.րդ., «Եւ ընդ քո իսկ անձն անցցէ սուր» բնաբանով, Աներկայացուց Ա. Կոյսի կրած տառապանքը իրքի ծանրացոյններէն զոր մայր մը կընայ զիմազրաւել, վասնզի մեսիական թագին փոխարէն տեսաւ փուչէ պատկին ծանրութիւնը անոր հակտին : Յորդորեց մայրերը, Ա. Կոյսի օրինակով, ունենալու առաքինութիւնը համբերատարութեան և հաւատքի, հասնելու համար իրենց բարի փափաներուն կատարման :

* 29 Մարտ Եր. — Միաբանութիւնն ամրող, Ամեն. Ա. Պատրիարք Հօր զիստաւորութեամբ, «Հրաշափառով հանդիսաւոր մուտք դորձեց Ա.

Յարութեան Տաճարէն ներս . ապա անոր կից Ս . Կրիզը լուսաւորի եկեղեցոյն մէջ պաշտօնեցաւ Նախառածնակը Դատաւորի կիրակին:

* 30 Մարտ Կիր . — Գատաւորի կիրակի: Ո . Պատարագը մատուցուեցաւ Քրիստոսի Քերեզմանին վրայ . պատարագեց Սմեն . Ս . Պատրիարք Հայրը: Յետ Ո . Պատարագի կատարուեցաւ մեծահանդէս թափօր . Ս . Քերեզմանին չուրջ . Հանդիսապետութեամբ պատարագին Սրբազնի Պատրիարք Հոր:

* 1 Ապրիլ Դշ . — Երեկոյին՝ Հակումին քարոզեց Տ . Արթուր Վրդ . : «Զի պրում չատ թողուցու , չատ սիրեցէ» բնարանով . Մազգապէնէ Մարիամին զշշումի , անուշանու իւղով թիուուի զուին ու ուղերը օծելու միջակէսպր աչքի առաջ ունենալով , ներկայացուց մեղաւոր կնոջ մը կեանքը , որուն վախճանը կորուստ միայն պիտի ըլլար . եթէ հանդիպէք երկնային վարդապետի մը յանկացիլ նայուածքին . որուն լոյսին մէջէն , մեղաւորը պիտի զառնար զարերուն յանձնուած սրբուհի մը:

* 2 Ապրիլ Դշ . — Հաշուի միջոցին կանանց քարոզը խօսեցաւ Տ . Շաւարչ Վրդ . : Պատմէիչ յետոյ Յեփթայէի աղջկան զոհուելու միջադէսը , զասեր հանեց , յանձնարարելով մնալքները կատարել իրենց ուխտերը գիտակցութեամբ և իմաստութեամբ , և զանոնք իրականացնել անձնիքութեամբ և հօգուով:

* 5 Ապրիլ Եր . — Երեկոյեան , ամառնային ժամը երկութին , (ըստ իրաւական սովորութեան . Տնեեօի Կիրակին պիտի կատարուէր . բայց անձրեստ եղանակին պատշառաւ յետազուած էր ալորուան) , Միաբանութենէն խումք մը՝ վարդապետը , սարկաւագունք և ժառանքը . Աներ , Չիթենեաց լեռը ելան կատարելու համար երեկոյեան ժամերդութիւն , զիշերային Հակում և ապա Ո . Պատարագի մատուցում . Համբարձման մատուցուն մէջ : Քաղաքական տագնապներու պատճառաւ , առանց երկար զադարներու կատարուեցան արարողութիւնները , և Միաբանութիւնը վանք վերագրածաւ գիշերուան ժամը 11 ին :

* 6 Ապրիլ Կիր . — Գալստեան կիրակի: Միաբանութիւնն ամբողջ՝ ինքնաշարժերու երկար թափօրով , Զիթենեաց սարը քարձրացաւ , ուր կատարուեցաւ «Հրաշափառ»ի արարողութիւն , և ապա մատուցուեցաւ Ո . Պատարագ . Համբարձման շրջափակի մեր բաժինին մէջ՝ վրանի ներքի : Պատարագեց Հոգ . Տ . Սուրէն Վրդ . , եպիսկոպոսական խոյը ի զուուի . քարոզեց Տ . Եղիշէ Վրդ . , բնաբան առնելով Աղմասի սա խօսքը . «Համբարձի զախս իմ ի իրենս ուսուի եկեսց իւն օգնութիւն»: Մատնանշեց լեռներու զերը կրօն-ներու , և մատնաւորաբար քրիստոնէական կրօնի ու անոր հիմնարքի կեանքին մէջ . ըստ թէ քրիստոնէութեան աստուածային մասը արտայալուած ու բեմազրուած է լեռներու վրայ . Երանութեան , Թարոր , Գոզգոփա և Համբարձման լեռները այդ իրականութիւնը պարզող զազաթներ եղան: — Ո . Պատարագէն վերջ . Միաբանութիւնը նոյն հանդիսական թափօրով վանք վերագրածաւ :

* 8 Ապրիլ Դշ . — Հսկումին քարոզեց Տ . Կորայր Վրդ . : «Աղաշխարհեք ը զի մերձեալ է արքայութիւն երկնից» բնարանով . Յոյց տուա թէ եթէ սպասանք ամբողջ մարդկութեան ապաշխարթեան , Աստուծոյ արքայութիւնը պիտի շրականաւայր Աւստափ մեր մէջ պէտք է վնասունք զայն , մեր կամքը ենթարկելով Աստուծոյ կամքըն , թոյլ տալով որ Աստուծոյ թագաւորէ հոն: Եւ այն տանը Աստուծոյ արքայութիւնը եկած կ'ըլլայ:

* 10 Ապրիլ Ել . — Հսկումին քարոզեց Ամեն . Ս . Պատրիարք Հայրը : «Զաքէ , փուաւ էջ այսի զի այսօր ի տան քում արժան է ինձ ապանել բնարանով . Յոյց տուա թէ մարդկի պէտք է ձեր բազանեն իրենք զիթենք իրենց նախապաշարումներէ , նիւթեական չաներէ , որպէսպի կարինան ընդունի զկատուած իրենց յարկերէն ներս . Փասնանչեց կարեւութիւնը զգաստ , պարկեցաւ զգացումներուն , կարինալ Հակոբդուելու Աստուծոյ հետ , և սրբութեամբ ուտելու Զատիկիլ իրեն հետ:

* 12 Ապրիլ Եր . — Երեկոյին հանդիսաւոր ուտեք և «Հրոշափառ» կատարուեցաւ Ո . Յարութեան Տաճարէն ներս , ուր , Հայկական Եկեղեցան մէջ : պաշտուեցաւ Խնդիրազրդ նախատօնակը :

* 13 Ապրիլ Կիր . — Խնդիրազրդ: Առաւ օսուն կամուխ ամբողջ Միաբանութիւնը և ժառանքութիւնը Ո . Յարութեան Տաճարէն ամառնութիւնը և արժանական ի ծեռին : Մեր թափօրին կը հետեւէին , ըստ իրաւական սովորութեան . Պատիներ և Ասորիներ : Իրենք ևս թափօր կազմած : Սոյն հանդիսութիւններէն յետոյ Միաբանութիւնը , խուռն րազմութեան մէջէն , ուղղուեցաւ ի Ո . Յակոր , որոն երբ մօտեցաւ , թափօր կազմած և Ար զիսորինուրդ քո գալստեան» շարականը երգելով մուռ վանք :

Դումբրայէք . — Երեկոյին ի նիրայութեան սակաւաթիւ ուտստաւորաց և համօքէն ժողովուրդի բազմութեան՝ յետ մէծաշուք Անդաստանի և մեղիքիներու երգեցողութեան , կատարուեցաւ Դումբրայէքի խորդաւոր արարողութիւնը : Վարագուրուած էին Ո . Յակորայ Տաճարի բոյոր սեղաններն ու մատունները և տէրունական պատկերը . որոնք բացուրդացան կողմէն . — Հոդ . Տ . Շաւարչ Վրդ . : Նախ խօսեցաւ Աղունիքէի թուբախանոցին ի նպաստ Հանգուցեալ Տ . Թորդում Պատրիարքի նախառածնութեամբ մնօրինուած հանգստակութեան գործի նպատակին մասին , և ապա կարգաց անունները վարագոյները բացող հաւատացեալ խնդրամատոյցներուն բացման յուղին արարողութիւնը կատարեց Ամեն . Ս . Պատրիարք Հայրը : առընթեր ունենալով Տ . Պատկ Վրդ . , և Տ . Զաւէն Արեգան : — Այս տարի և կատարուեցաւ թոքախսաբուժարանի ի նըրպատ հանգստակութիւնը . երկ-երկու վարդապետներ կեցած էին Եկեղեցւոյ երկու զաներուն առջև զրուած պնակներուն գլուխը . գոյացած

գոհացուցիչ գումարը պիտի զրկուի գործածուելու իր նպատակին:

* 15 Ապրիլ, Աւագ Երեխարքի. — Այս տարի Աւետման Տօնը Ա. Զատիկին հանդիպած ըլլալով, կարգազրուած է այսօր կատարել Աւետման Տօնը: Ա. Պատարագ մատուցուեցաւ Աստուածամօր Տաշարին մէջ: «Հարաշաբառախն նախագահնեց Տ. Գեղորգ Վրդ»: Զատիկի Տաղաւարի ասիթօվ Մրրոց Թարգմանչաց վարժարանի երկսեռ ուսանողութիւնը և ուսուցչական կազմը Գեթսեմանիի ձորը իշան և Ա. Հաղորդութիւն ատին: Ա. Պատարագի միջոցին քարոզեց Հոգ. Տ. Արթուր Վրդ», Անհաւասիկ կամ աղախին Տեղան, եղիցի ինձ ըստ բանի բուժմ բնարանով: Ներկայացուց պատմութեան մէջ սիալ ըմբռնումը կնոջ զերի մասին, մանաւանդ բրիստոնէութենէն առաջ, որ զիտցաւ սովագործել այդ արհամարհուած գործիքը, ընելու համար զայն քաղաքակրթիչ աղջակ: Մայրութիւնն է կնոջ կոչումը: և Ա. Կոյսը ընտանեկան սրբութեան և մայրութեան իրեն տիպար ցոյց տուաւ: Կ'անցնի կինը բայց կը մնայ մայրը: Աղջերը մեծ են, երբ մեծ մայրեր կը ծնին մեծ զաւակներ:

* 17 Ապրիլ, Աւագ Հմինքաբրի. — Առաւտուն՝ յետ ժամերգութեան, կատարուեցաւ Ապահարդաց արձական կարգը, որմէ յետոյ մէկ ժամուան դադարէն ետքը մատուցուեցաւ Աւագ Հմինքաբրի Ա. Պատարագը, որը մատոյց Գեր, Տ. Արթուրաց կը մայրեպս: Միւրմէեան, որ երեկ ուշ ատեն անակնկալորէն վանք էր ժամանած, մեր մէջ անցընելու համար Զատիկական շրջանի խորհրդաւոր օրերը ժողովրդեան մեծ բազմութիւն մը և ժառա. Վրժ. կը ուսանողութիւնն հազարդուեցաւ Քրիստոփ Մարմոյ և Արեան մեծ խորհուրդին: Ցես միջօրէի, ժամը 4ին տեղի ունեցաւ Աննալույի կարգը: Մայր Տաճարին մէջ, իտախն մէկ մասին մէջ աթոռներ կետեղուած էին բարձրաստիան պաշտօնակալներու և երթուացի հերերու համար: Ոտնալուացի կարգը կատարեց Տ. Արթուրաց Արքեպիսկոպոս:

Նոյն օրը ժամը 5.30ին, եկեղեցական յատուկ թափօր կազմուեցաւ Ա. Հըեշտակալետաց եկեղեցին, որ կը նկատուի Փրկչի Առաջին բանը, և ուր կը զունուի Առաջին Արքեթին՝ որուն կապուած է Փրկիչը, դէպի Ա. Փրկչի վանքը որ է Կայլախա քահանայապետին տան տեղը, և ուր կը ցուցուի Փրկչի Երկրորդ բանը:

— Երեխոյեան ժամը 8էն 1.30 կատարուեցաւ Խաւարման գիտերի պաշտամունքը: Դիշերային քարոզը խօսեցաւ Գեր, Տ. Արթուրաց Արքեպս: Համեմատեց Հին Աւախէն Արքահամի Պոհը, նոր Ռւետի մեծ զանին՝ Յիսուսի խաչելութեան հետ, երեք օրեր տևած էին երկու զաներուն ալ զոհազորժման և Աստուծոյ նարհիւ վերապարձի, այսինքն չարչարանքի, խաչելութեան և փառաւոր Յարութեան իրադարձութիւնները: Եղբակացուց թէ Աստուծոյ վրայ զրուած հաւատքին չնորիւ էր որ Սառա և Մարիամ վերստացան իրենց զաւակները: Արտագրաւ վերջարանով մը միթարեց հայ մայրերը, ըսելով, եթէ անոնք սպասե-

ցին գաղափարի մը համար զոհուած իրենց զաւակներուն սրոնք չմերազարձան, միւս կողմէ սակայն անոնք ունեցան ցեղին անմահութեան յոյը իրենց զաւակներուն զոհուածումավ:

* 18 Ապրիլ, Աւագ Աւրար. — Առաւտուն՝ կատարուեցաւ Խաչելութեան կարգը, երեկոյին՝ թաղման նախատօնակը: Զատարաստուած էր յատուկ գերեզման մը Մայր Տաճարի համար կեղռոնք զարդարուած ժաղիկներով, մամելէններով և այլ թանկարժէք իրեղէններով:

* 19 Ապրիլ, Աւագ Նաբար. — Առաւտօնեան յամը 9ին, Աւագ-Թարդման Տ. Հրազդան Արեգայի և Ա. Յարութեան Տաճարի իսլամ զրանտապաններու Ընկերակցութեամբ, քանի մը վարդապետանութեան գաղին կարգին մասնաւութեան մէջ սիալ ըմբռնումը կնոջ զերի մասին, մանաւանդ բրիստոնէութենէն առաջ, որ զիտցաւ սովագործել այդ արհամարհուած գործիքը, ընելու համար զայն քաղաքակրթիչ աղջակ: Մայրութիւնն է կնոջ կոչումը: և Ա. Կոյսը ընտանեկան սրբութեան և մայրութեան իրեն տիպար ցոյց տուաւ: Կ'անցնի կինը բայց կը մնայ մայրը: Աղջերը մեծ են, երբ մեծ մայրեր կը ծնին մեծ զաւակներ:

Ժամը 10.30ին համբայ ելաւ պաշտօնական թափօրը, գլխաւորութեամբ Գեր. Տ. Արթուրաց Արքեպիսկոպոսի: Ներկայ էր խուռն բաղմութիւն ժողովրդեան: Ժամը 12ին կատարուեցաւ Գերեզմանի Պուռին կնքման արարողութիւնը Հայ և Յոյն երկու վարդապետներու ձեռքով: Յունաց թափօրէն ետք մեր լուսահանը՝ Տ. Մուշեղ Վրդ. Յունաց Պատրիարքին հետ միասին բակելով կնիքը, Գերեզմանն մասն Հայ և Յոյն «Առասակիրները» — աշխարհական զայկ — Գերեզմանի աջու ձախ կողմները բացուած փոքր լուսամուտներէն մատուցուած նույիրական լոյսը տարիին իւրաքանչիւրը իր թափօրի հանդիսապետին: Մեր ըլլուսակիրները ձեռքէ ձեռք վիստանցելով, վայրկեան մը ժամանակի մէջ հասցուցին լոյսը վեր մեր վերանտառնը, ուր Ա. Գերեզմանին նայող պատշգամէն, թափօրապետ Որբազանը օրնեց Գերեզմանին շուրջ հաւաքուած հանդիսապետները: Ապա լուսահան Տ. Մուշեղ Վրդ, Կողսկոպոսական խոյը իւրաքան մը ժամանակի մէջ հասցուցին լոյսը վեր մեր վերանտառնը, ուր Ա. Գերեզմանին նայող պատշգամէնը մեծ Աւետիսը՝ «Քիւսոս յարեան իւնելիք»:

Քրիստոսի Գերեզմանին շուրջ, Ղարիներու և Ասորիներու հետեւրդութեամբ, եռաղարձ այս թափօրէն վերը ամբողջ Միաբանութիւնը և ժողովուրդը, երկարածիգ թափօրով ու երգեցմամբ նույիրական լոյսը հետը բերելով եկաւ վանքը, ուր Ա. Յակոբինաց Տաճարի բակին մէջ սպասող ժաղորդը վատեցի ծեռին ունեցած իր մոմելէնները:

Կէսօրէ վերջ ժամը 4ին կատարուեցաւ ձըրագալոյցի խորհրդաւոր ու տղաւորիչ իրեկնազէմի պատարացը:

* 20 Ապրիլ, Զատիկ. — Գերեզման ժամը 2.30ին Միաբանութիւնը խմբովին Ա. Յարութեան Տաճար իջաւ, պաշտելու համար Ա. Զատիկ գիշերային ժամերգութիւնը: «Հարցալին, եկեղեցական զայր, շուրջ առաջազգեան գույքը, լար իջնելով վերնատունէն, կը շարունակէ յաջորդ մասը ժամերգութեան, Գերեզմանի շուրջ թափօր զանալով»:

Ա. Գերեզմանին վրայ մատուցուեցաւ ապա Ա. Պատարագ: Պատարագից և քարոզեց Գեր. Տ. Արթուրաց Արքեպս: Մատնանշեց թէ ինչպէս

որ բնութեան, իրերու, բոյսերու և ամէն կարդի երեսիթերու մէջ անհրաժեշտօրէն պէտք է բան մը, մաս մը կարսուի, չնչուի, սպառի, կանգնելու, ազբեցնելու, չինելու համար ուրիշ մը, նոր մը, այնպէս ալ աստծածային անօրինութեանց իրազըրժման համար անհրաժեշտ էր որ Յիսուս խաչուէր ու մեռնէր: Երբ դիտաւք մննիլ, այն տան միայն պիտի կարենանք ապրիլ:

Ա. Պատարագէն վերջ Միաբանութեւնը վանք վերազարձաւ: Ճամբան թափօր կազմած, քրիստոս յարեաւ ի մեռելոց և «Ոյսօր յարեաւ» երգելով ամէնքը բարձրացան: Պատրիարքարանի լուսազարդ զանիճը, ուր Ամեն. Ա. Պատրիարք Հայրը ընդունեց Յարութեան աւետիսը, և օրնեց ներկաներն ու ամբողջ ազգը, խաղաղութիւն մալթելով հանսուը աշխարհին:

Երեկոյին մեծաշուք անշատան տեղի ունեցաւ Ս. Յակոբեանց վանքի մեծ բակին մէջ իներկայութեան խուռն բազմութեան: որ լեցուցած էր բակին ու ըրջակայ տանիքները: Հանդիսապիտու էր Ամեն. Ա. Պատրիարք Հայրը:

* 21 Ապրիլ ԲՀ. — Բ. օր Ա. Զատիկի: Ա. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ պատարագեց Գեր. Տ. Արտաւազդ Արքեպիսկոպոս, բարոնկեց Տ. Արթան Վրդ.՝ «Ո՞ւր եղիք զնա... չէ ասու, այլ յարեաւ ընարանով: Մատնանշեց Քրիստոսի անձին, անհաներու, ընկերութեան և ազգերու կեսանքին մէջ իբրև ներգործով ուժ մը, որ գերեզմաններու մէջ չի փակուիր, և զարերը չին կրնար զայն մարել: Հերեաները, ըստա, ճշմարտութիւնը քարերու ետև արգելափակեցին: արդի քաղաքակըթեութիւնը զայն նորդանօթներու և ոսումբերու մէջ կը խեղզէ: բայց վերջնական յաղթանակը ճշմարտութեանն է:

Ա. Պատարագի աւարտումին մեծ ահանդէն թափօր տեղի ունեցաւ: Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, հանդիսապիտութեամբ Գեր. Տ. Արտաւազդ Արքեպիսկոպոսի որ Կենաց Փայտի մասունքը պարփակով ճաճանչը ի ձեռին Կ'օրինէր հաւատացեալները, վարդապետները իրենց մեռքին ունէին սրբոց մասունքներ պարունակով աջեր: Թափօրի վերջաւորութեան, Սեղանին վրայէն երգուեցաւ «Ճանապարհ և ճշմարտութիւն» երգը, ու հանգիստապիտ Արքազանը «Առաջնորդ կենաց և յոյս փրկութեան», աղօմքով և օրնութեամբ փակեց զատկական չըրջանի այս տարուան հանդիսութիւնները:

Պ Ա Շ Տ Ց Օ Կ Ա Ա Կ Վ

* 5 Փետր. ԳՀ. — Կէսօրէ առաջ, Ամեն. Ա. Պատրիարք Հայրը այցելեց, Պաղեստինի Հռունական Բնդի, Հիւպատոսին:

* 11 Փետր. ԳՀ. — Եղիպատոսի Վեհ. Ֆարուք Ա., Թագաւորին ծննդեան տարեկարձին առթիւ, Ամեն. Ա. Պատրիարք Հայրը, ընկերակցութեամբ Գեր. Լուսարարապիտ Հօր, Յայր Սուրբը, այցելեց տեղուոյն իրանեան Հիւպատոսարանը, չնորհաւորելու իրանի Վեհ. Բիղա Համ Բէհէլէվիրի Ծննդեան տարեկարձը:

Հաւորական այցելութիւն տուաւ քաղաքիս Եղիպատոսի Հիւպատոսին՝ ի Քինք-Տէլլիս Օթէլ՝ ուր այս առթիւ տեղի կունենար պաշտօնական ընդունելութիւնը:

* 26 Փետր. ԳՀ. — Կէսօրէ առաջ, քաղաքիս Ռամանական Բնդի, Հիւպատոսը այցելեց Ամեն. Ա. Պատրիարք Հօր:

* 27 Փետր. ԵՀ. — Կէսօրէ վերջ, Պաղեստինի Վաեմ, Բարձր Գոմիսէրի Ազնուաշալք Տիկինը՝ լուսկեցութեամբ քաղաքիս Վանմ, Կառավարչին և անգլիացի բարձրատօտինան զինուորականներու այցելեց Ս. Յակոբայ Մայր Տաճարը:

* 15 Մարտ ԵԲ. — Կէսօրէ վերջ, Ամեն. Ա. Պատրիարք Հայրը, իր հետ ունենալով Գեր. Լուսարարապիտ Հօր Սուրբը, այցելեց տեղուոյն իրանեան Հիւպատոսարանը, չնորհաւորելու իրանի Վեհ. Բիղա Համ Բէհէլէվիրի Ծննդեան տարեկարձը:

* 17 Մարտ ԲՀ. — Կէսօրէ վերջ, Ամեն. Ա. Պատրիարք Հայրը, ընկերակցութեամբ Գեր, Լուսարարապիտ Հօր, Ներկայ գտնուեցաւ Երուսաղէմի Վեհ. Կառավարչի Կողմէ ի պատիւ Ամերիկան Բնդի, Հիւպատոսին տրուած թէյասեղանին:

* 25 Մարտ ԴՀ. — Կէսօրէ առաջ, քաղաքիս Գերէիքական նոր Բնդի, Հիւպատոսը՝ Մր. Գլէման, իր առաջին այցելութիւնը տուաւ Ամեն. Ա. Պատրիարք Հօր:

* 28 Մարտ ՌԵ. — Կէսօրէ առաջ, Ամեն. Ա. Պատրիարք Հայրը, ընկերակցութեամբ Գեր. Լուսարարապիտ Հօր, Արքայի գտնուեցաւ Երուսաղէմի Վեհ. Կառավարչի Վեհէն գական և Զէխուօվանի աշխարհական Հիւպատոսներուն:

* 7 Ապրիլ ԲՀ. — Ս. Աթոռոյթ Լուսարարապիտ Գեր. Տ. Կիւրեղ Ծ. Վրդ. Տ. Մ. Խորութեան, Կէսօրէ առաջ, ուղկորեցաւ ղեպի Ս. Էջմիածին, իրեւ ներկայացուցիչ՝ պատուիրակ Ս. Յակոբեանց Միաբանութեան, մասնակցելու համար Ամենայն Հայոց Հայրապետի ընտրութեան համազային ժողովին: Ս. Աթոռոյթ մէջ, Փօխէ Լուսարարապիտ նշանակուեցաւ Հոգ. Տ. Կէսօր Վրդ.՝ Ճանազգեան:

* 14 Ապրիլ ԲՀ. — Կէսօրէն առաջ, Ամեն. Ա. Պատրիարք Հայրը, հետու ունենալով առժամեայի հիւանապիտ Հոգ. Տ. Սերովը Վրդ.՝ Եւրոպացուց Ո. Զատկի տօնին առթիւ չնորհաւորական այցելութիւն տուաւ Երուսաղէմի Անկիլքան Եպիկոսպատին: Խոկ, Նոյն առթիւ չնորհաւորական գիր մը Վրիտեցաւ Երուսաղէմի Լատինաց Ս. Պատրիարքին, նկատելով «ը ընգունելութիւն պիտի չունենային»:

* 15 Ապրիլ ԳՀ. — Կէսօրէն առաջ, Եւրոպացուց Ո. Զատկի տօնին առթիւ ի ղիմաց Ամեն. Ա. Պատրիարք Հօր, Փօխէ Լուսարարապիտ Հոգ. Տ. Ֆէորդ Վրդ.՝ ընկերակցութեամբ Հոգ. Տ. Ս. Սուրբէն, Տիրայր, Պահկան Վարդապետացուաց և Առաջնորդ Պարգևանը Սարգաւագի, չնորհաւորական այցելութիւններ տան միաբանութեաներու Կիւպատուիրակին և Յոյն Կաթոլիկաց Փօխանորդին: — Ազգայի այցելութիւններ տրուեցան համեմատիսնի և

Մարտնիթներու վանքերու մեծաւորներուն, և Հայկաթողիկաց Պատրիարքական Փոխանորդին:

* 16 Ապրիլ Դէ. — Երեկոյեան, Պէյրութէն, Ս. Աթոռ ժամանեց Գեր. Տ. Արտաւազդ Ա. Արքեպիսկոպոս Սիւրմէեան, Զատկական տօներու առթիւ հրաւիրուած ըլլալով Ամեն. Ա. Պատրիարք Հօր Կողմէ:

* 21 Ապրիլ Բէ. — Էկսորէն առաջ, հետեւալք այցելեցին Պատրիարքարքարանս, ի շնորհաւորութիւն մեր Ս. Զատկի տօնին:

Վահեմ. Բարձր Գոմիսէրի Թիկնապահը և Ջիբութիթարիի Օգնական Բուհի Պէյ Ապոտէհատիւ Երուսալէմի Անկիլիքան Եպիսկոպոսը իր հետո որդուերով:

Հայկաթողիկաց Պատրիարքական Փոխանորդը: Յայն Կաթոլիկաց Փոխանորդը:

Ասորւց Եպիսկոպոսը իր հետեւորդներով:

Երուսալէմի Փախ-Քաղաքափիտ Եպօստպ էֆ. Հարած:

Մըր. Լութիի Ապուսուան:

* 22 Ապրիլ Դէ. — Նոյն առթիւ այցելեցին հետեւալքը:

Երուսալէմի Նահանգային Կառավարիչ Վահեմ. Քիյլ-Բաչ, Ընկերակցութեամբ իր օգնականներուն՝ Պ. Պ. Մանթուրայի, Քիուէվի, և ձէմիլ Պէյ Տուխանի: Ասոնց կ'ընկերանար նաև ծովային սպայ մըր:

Ֆրանչիսկեանց կիւսկառը, իր հետեւորդներով: Հպասց Եպիսկոպոսը, իր հետեւորդներով:

Հայէլ Միաբանութեան Մեծաւորը, իր հետեւորդներով:

Մարտնիթներու Փոխանորդը:

Խարթումի Անկիլիքան Եկեղեցին կանոնիկոս Պ. Հարրը:

* 23 Ապրիլ Դէ. — Էկսորէ առաջ, Գեր. Տ. Արտաւազդ Արքեպիսկոպոս: Ընկերակցութեամբ Միաբանութեան հոգիորական անդամոց, Խուրք Զատկի առթիւ, ի գիմաց Պատրիարքարանիս, Շորհաւորական Փոխադարձ այցելութիւններ առաջ Պատրիարքարանու այցելուց հաջու Միաբանութեան Փախ-Մեծաւորը, ի շնորհաւորութիւն Ա. Զատկի:

Տ. ԱՐՏԱՎԱԶԴԻ ԱՐԵԲԵԿՈ, ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ ՄԵՐ Մէջ

Սիւրիոյ Հայութեան Հայէլով թեմին Ժրաշան նախկին Առաջնորդը, Գեր. Տ. Արտաւազդ Արքեպիսկոպոս Սիւրմէեան, Ամեն. Ա. Պատրիարք Հօր Հրուէրը յօժարակամ ընդունած ըլլալով, քաղաք ժամանեց Ապրիլ 16 ի Երեկոյեան ու; առանձին մասնակցելու համար Զատկական աօներու առթիւ կատարուելիք Եկեղեցեցական հանդիսառ արարողութեանց:

Գեր. Արքազանը իր մասնակցութիւնը բերաւ հանդիսանթեանց, Աւազ Հինգչարթիէն մինչև Զատկի Երկուշարթին, Նախագահելով նախատառներու և տօներու պաշտամունքներուն: թէ թէ Ա. Յակոբը և Ա. Յանուարը անոնց համար, որոնց տեղի ներկութեան պատճառով չէին կրցած ներկայ Ավագ Առաջնորդը առը:

յութիւնը անհրաժեշտութիւն դարձաւ մասնաւուրաբար անակնկալ անհանգստութեամբը Ամեն. Ա. Պատրիարքը Հօր, որ հակառակ իր փափաքին անկարող եղաւ Եկեղեցի իշնել:

Արտաւազդ Արքազան (ինչպէս ակնարկուած է արդէն) Աւազ Հինգչարթին, Ա. Զատկի և Մեռելոցի Ս. Պատարագները մատոյց, և հոգիորապէս միթարեց հաւատացեալ բազմութիւնը նաւարման զիեւի, Ցորութեան առաօնեան իր սպեսորիչ քարազներով:

Զատկի յաջորդով շաբաթուան ընթացքին, Ամեն. Ա. Պատրիարքը Հայրը, տակաւ իր առողջութիւնը վերապատճ ըլլալով, անձամբ առաջնորդեց Ա. Աթոռոյոյ Արքազան հիւրը զէպի Եափա, Երեքով և իր շրջակայքը: — Աւ ժամանակ մը ևս մեր մէջ պիտի ունենանք Գեր. Տ. Արտաւազդ Արքեպոս: Սիւրմէեանը, որ իր ժամանակը կ'օգտագործէ Ա. Աթոռոյոյ Մատունազարանին մէջ ուսումնակիրելով նոր ձեռագիրներ, շարունակելու համար իր աշխատանքները բանասիրական ուսումնակիրութեանց կալուածին մէջ, — Այցելութիւններ տուաւ Ժառ. Վարժ. ի և Ա. Թարգմանչաց Նախակիրթաբանի ուսանողութեանց, Ներկայ գոնուելով բոլորին ալ զասաւանդութեանց: "Ի՞ք վերակուած էին, Զատկի շրջանի արձակուրդին աւարտում:

ՀԱՅ.ԳԷԽ ԱՐՔՈՅ ՎԱՐԳԻ Ա.ԱՐԴԻՍԱՅԱՅ

Միքայ Վարգանաց Տօնին և Բարեկենդանի առթիւ, 1 Մարտ, Եափաթ երեկոցին, Ժառ. Վարժ. Արանի կողմէ, զպրոցի սրահին մէջ, տեղի ունեցաւ տարեկան թատերանանդէս մը, Նախազահութեամբ Ամեն. Ա. Պատրիարքը Հօր Միաբանութիւնը և հրաւիրեալ բազմութիւնը մը: Բեմազրուեցան՝ Ա. — Յ. Օշականի կողմէ զրուած, Ուկի Աւանակը, 1 արար, որուն առաջին Ներկայացումն էր, հոն կը պատկերացուէր Ա. Գրիգոր Լուսաւորչի տեսիլքը, և ապա հիմնարկէքը: Միածնի իջումով և սովի ուռնակով հաստատուած մեր Եկեղեցին: Բ. — Աւարորի Հսկումը, Նոյն հելինակէն, 1 արար, որ երեք պատկերներէ բազկացեալ տամաին՝ ներ գլուն մեռնիլ, վերջընթեր արարն էր, ուր կը ներկայացուի Աւարութեան մօսինալը, Ա. Գեւոնցի և Ա. Վարզանի սրտապնդի հասերէն վերջ: Ֆ. — Միքազաշարժ զաւեհաց մը, 1 արար, Բարեկենդանի Անլուտանինը: Այս անզամ ևս, Ժառանգաւոր սաները որոշ յաջութեաններ ձեռք բերին, թէ՛ առաջին Երկու լուրջ խաղերուն, և թէ վերջին զաւեհացական կատակերգութեան ներկայացումին և խաղարկութեան ընթացքին, յաւ մարզուած ըլլալով: Դահան Վերպէրեանի ցուցմունքներուն համեմատ: Տեսաբանները աւելի տպաւորիչ էին, իրենց ճախ յարգարանքով և լոյսերու ներգանչակ պէսպիսութեամբ: — Յաջորդ օրը կըկնուեցաւ Նոյն հանգիւը, յատկազէս անօնց համար, որոնք տեղի ներկութեան պատճառով չէին կրցած ներկայ Ավագ Առաջնորդը առը: